

**Ս. ՅԱՎՈՒԲԻ ԿԵՐՍՆԵՆ**

Ե Կ Ե Ղ, Ե Յ Ա Կ Ա Ն Ք - Բ Ե Մ Ա Կ Ա Ն Ք

րիմը: Ոմանք ալ կը դիմեն իրենց կոչումին զիտակից բժիշկներու, որոնք առանց նախապաշարման մտիկ կ'ընեն խոստովանութեանց: Բժիշկ մը պարտի արուեստագէտ ալ ըլլալու հասկնալու համար իր հիւանդները իր փիլիսոփայ մը: Մեծ բժիշկ մը ոչ միայն մարմնի միջոցաւ միտքը կը բուժէ. այլ մտքին միջոցաւ մարմինը: Ան իրաւ ու հոգեւոր բարեկամ մըն է:

Ոմանց համար զիրքերը իրենց ընկերներն են, ու զրազէտները իրենց բարեկամները: Գրագէտներ կրնան շատ մը ընթերցողներ ազատել զանազան վտիտներէ: Ընթերցումի մը ընթացքին, անհատը պատմութեան մէջ կը հանդիպի անձի մը որուն ինք կը նմանի: Այսպէսով իր թիրուծիւնները մեծ մեղքեր չեն թուիր, ու ներաշխարհը կը խղճուի: Այլևս մինակ չզգար: Իրեն նման ուրիշներ ալ գտած է: Tolstoy-ի և Stendhal-ի ներոսները մեծ դեր ունեցած են պատանիներու կեանքերուն մէջ, լուծելով անոնց դժուարութիւնները:

Ուշագրութեամբ ընտրեցէք ձեր բարեկամները: Երբ ընտրէք, փորձեցէ՛ք հասկընալ զանոնք: Բարեկամութիւն մը, հոգեկան կամ այլ, կարելի չէ առանց հաւատքի կամ հաւատարմութեան: Պիտի կարենաք այսպէսով մեծ մտքեր ունենալ ձեր շուրջ: Մի վախնաք մտերմութիւններ մշակելէ անոնց հետ: Մեծ մտքեր ձեզ այնպիսի բարձունքներու կը տանին, ուր կը գտնէք ձեր անձը: Պատանի և Pascal-ի հետ հաղորդուելու համար, ամենազուտ մարդիկ իրենց պատեաններէն զուրս կ'ելլեն: Հիւանալի գրքի մը ընթերցումը խօսակցութիւն մըն է — զիրքը կը խօսի և մեր հոգին կը պատասխանէ:

Ու է ընկերութեան գոյութիւնը պայմանաւոր է գոյգերով և ընտանիքներով, որոնք կրնան նկատուիլ նախնական բջիջներ: Մարդկային մարմնի հիւսկէները իրար կը միանան ջիղերու բջիջներով: Ընկերութեան պարզային ալ նոյնը պէտք է ըլլայ: Ընտանիքներ իրար զալու են: Ու այս կ'ըլլայ բարեկամութեամբ: Աննիթ ու նիւթական սիրոյ թելերը հիասքանչ ու նուրբ ստաշին մը կը հիւսեն, առանց որուն մարդկային ընկերութիւնը չի կրնար գոյութիւն ունենալ:

Ա. Մ.

● ԴՆ. 3 Մարտ. — Վարդանանց նախատը մեծ վայելուչ հանդիսաւորութեամբ պաշտուեցաւ Մայր Տաճարին մէջ: Հանդիսացեալն էր Գեր. Տեղապահ Ս. Հայրը:

● ԵՂ. 4 Մարտ. — Ս. Վարդանանց զօրավարցի մեթոդ (Յիւստակ մեթոդը եւ sofi ազգային): Ս. Աթոռոյս ժառանգաւոր սաները արժանապէս փառաւորեցին Վարդանանց տունը, ըստ սովորութեան իրենց մէջէն ընտրելով օրուան զոյրացեալը: Ս. Աթոռոյս մէջ, Վարդանանց տունը կը նկատուի ժառանգաւորաց սաներու տունը, ինչպէս Ս. Սեպիւհան տունն է սարկաւազաց: Առաւօտեան ժամերգութենէն ետք, աւագ խորանին վրայ մատուցուեցաւ հանդիսաւոր Ս. Պատարագ: Ժամարան էր, ըստ ընկալիչի սովորութեան: Ժառանգ. վարժարանի եւ Ընձայարանի տեսլիչ Նոյ. Տ. Հայկազուն Վրդ. Արքայանան, որ քարոզեց: Ընտրան առնելով եղիշէէն, «Հաւատարեցէ մահ մեր ընդ մահու արդարոցն և հեղուք արեան մերոց ընդ արիւն սուրը մարտիրոսացն և հանեցիք Աստուած կամաւոր պատարագաւ, և մի տացէ զեկեղեցի մեր ի ձեռս նեթանոաց»: Ամէն տարի Վարդանանց յիշատակը կը տօնենք մեծ ոգևորութեամբ. թէև մեր զարաւոր պատմութեան ընթացքին ունեցած ենք շատ մը ուրիշ պատեհազմներ, որոնց վարժանքը շատ անգամ եղած է յաջող և շատ աւելի փառաւորքան Աւարայրի ճակատամարտը, սակայն անոնք մեր քրտին չեն խօսիր այնպէս ինչպէս այս վերջինը: Այս նահատակութիւնը ինչո՞ւ խրախուսանք և ոգևորութիւն կը ստեղծէ մեր քրտնու մէջ. վասնզի Վարդանանք ատով պաշտպանեցին ազգի մը երկու զերագոյն սկզբունքներն ու պահպանման ազգակները — կրօնն ու նայրեմիքը: Հայրենազուրկ ժողովուրդներ կը նմանին նաւերու՝ որոնց խրախոսները կտրած ըլլալով ձօփի բացերուն վրայ, ալիքներէն տարուեր կը տատանին շարունակ, վաղ կամ ուշ ընկղմելու սահմանուած: Մենք ալ, իրբև Վարդանանց արժանաւոր յաջորդներ, մեր կարգին, պարտինք գուրբանքով պահել մեր ազգային արժէքները մանաւանդ այս օրերուն, ուր աւելի մեծ է ազգին սպառնացող վտանգը — վտանգը ձուլման ու այլասերման — օտար մշակոյթներու ազդեցութեանց ենթակայ ու օտար միջավայրերու մէջ ցրուած մեր ժողովուրդի բեկորներուն: մինչև որ աստուածային մէկ բարեգէպ կարգադրութեամբ, ինչպէս որ իտալեացիները հրեղէն սիւնին առաջնորդութեամբ մտան Աւետեաց երկիրը, մենք ալ բախտը ունենանք ամօրփուելու մեր նուիրական հայրենիքին մէջ: Ս. Պատարագէն ետք, Գեր. Տեղապահ Ս. Հայրը նախագահեց օրուան յատուկ հոգեհանգստեան հանդիսաւոր կարգին:

● Ուր. 5 Մարտ. — Առաւօտուն, Գեր. Տ. Սուրեն Եղոս. Բէմհանեանի զլիսաւորութեամբ, Միարանութիւնը մեկնեցաւ Ասորոց վանք, ուր Ս. Մարկոս աւետարանչի Եկեղեցւոյն մէջ, (որ ըստ աւանդութեան տունն է եղած առաքեալին) մատուցուեցաւ Ս. Պատարազ: Ժամարարն էր շոգ. Տ. Կիրեղ Արղ. Գարիկեան: Քարոզեց շոգ. Տ. Պարզե Վրզ. Վրթանէսեան, բնարան ունենալով «Պարտ է յամենայն ժամ կալ յազօթս և մի՛ ձանձրանալ» (Ղուկ. ԺԲ. 1). (տե՛ս Սոյն, էջ 74): Ենչտեց պիտի քին անհրաժեշտութիւնը քոյրսի համար ու ծանրացաւ առաւելարար Տէրաւնկան Աղօթքին վրայ, մեկնաբանելով անոր իւրաքանչիւր հատուածը: Ս. Պատարազէն ետք, Միարանութիւնը պատուաբիրուեցաւ Ասորոց Գեր. Եղիսիայոսի Փոխանորդէն:

● Շր. 6 Մարտ. — Ըստ սոյնորութեան, Երեկոյան ժամերգութիւնէն ետք կատարուեցաւ Մայր Տաճարի խորաններուն և զլիսաւոր սրբանկարներուն վարագոյրումը: (Սոյն վարագոյրները ամէն շաբաթ կը փոփոխուին ու կը բացուին մարկազարդի երեկոյանն):

● Կիր. 7 Մարտ. — Բուն բարեկենդան: Փակեալ-խորանի Ս. Պատարազը մատուցուեցաւ Մայր Տաճարի աւագ սեղանին վրայ: Ժամարարն էր շոգ. Տ. Պարզե Վրզ. Վրթանէսեան:

● Ղշ. 10 Մարտ. — Այսօր սկսան մեծ պահոց կարգերը: Առաւօտուն, Մայր Տաճարին մէջ կատարուեցաւ Արեւազալի առօջին հանդիսաւոր ժամերգութիւնը:

● Եշ. 11 Մարտ. — Իրիկեաղէմին, Մայր Տաճարին մէջ կատարուեցաւ մեծ պահոց առաջին «Եկեղեցէի կարգը, նախազանութեամբ Գեր. Տ. Սուրեն Եղոս. Բէմհանեանի, որ քարոզեց, բնարան ունենալով «Ապաշխարեցէք զի մերձեալ է արքայութիւնն երկնից» (Մատթ. Գ. 2): Խօսեցաւ ապաշխարութեան կարեորութեան մասին: Իւրաքանչիւր Քրիստոնեայ անհատ պարտի ապաշխարել, ձերբազատուելու համար մեղքի կապանքներէն, մեծ պահքը յարմարագոյն առիթն է այդ ընելու, մաքուր հոգեով զիմաստերնու համար Քրիստոսի Յարութեան հրաշալիստ տօնը:

● Ուր. 12 Մարտ. — Երեկոյան ժամերգութիւնն ու Ս. Թորոսի նախատօնը պաշտուեցան Մայրավանքի համանուն Եկեղեցւոյն մէջ: Հանդիսագետն էր Գեր. Տ. Նորայր Եղոս. Պողարեան:

● Շր. 13 Մարտ. — Ս. Թեղարալի զօրավարին: Առաւօտան ժամերգութիւնն ու Ս. Պատարազը մատուցուեցան Ս. Թորոս Եկեղեցւոյն մէջ: Ժամարարն էր շոգ. Տ. Հայրիկ Վրզ. Այւանեան:

— Վաղուան Արտաքսանն Կիրակիի առթիւ, Կ. Վ., Գեր. Տ. Ռուբէն Արքեպոս. Մանասեանի զլիսաւորութեամբ, Միարանութիւնը «Էրաշափառ»ի հանդէսով<sup>(\*)</sup> մուտք գործեց Ս. Յարութեան Տաճար և Ս. Գերեզմանի սոյնորական ուխտէն ետք բարձրացաւ Տաճարին մեր վերնատան մատուռը, ուր պաշտուեցան երեկոյան ժամերգութիւն, Կիրակուտըն ու վաղուան նախատօնը, նախազանութեամբ հանդիսագետ Արարողութեանց անդամներն: Միարանութիւնը վերադարձաւ Մայրավանք, յորմենտէ կատարուեցաւ Տնօրինական Սրբատեղեաց այցելութեան հանդիսաւոր թափօրը<sup>(\*)</sup>:

● Կիր. 14 Մարտ. — Արսաման: Առաւօտան ժամերգութիւնն ու Ս. Պատարազը մատուցուեցան Ի Ս. Յարութեան, Բ. Պողոթմայի վերնամասրան մէջ: Ժամարարն էր շոգ. Տ. Զաւէն Արղ. Զինչինեան, Ս. Պատարազէն ետք կատարուեցաւ երբորաքոծ մեծանդէս թափօր Քրիստոսի Ս. Գերեզմանին և Պատանատեղւոյն շուրջ, նախազանութեամբ Գեր. Տ. Ռուբէն Արքեպոս. Մանասեանի: Ս. Գերեզմանին շրջափակը լիցուցած էր ժողովուրդի հոծ բազմութիւնը, ինչպէս նաև Ս. Թորոթմանեաց երկեսն նախակրթարանի ընդանդակ աշակերտութիւնն ու Մանկապարտէզի ժողովուրդը, իսկ զորաց զսօր զաշն ու զբաւելը երգեցողութեամբ կ'ըզանակէր Քրիստոսի Այլակերպութեան նուիրուած շարականները<sup>(\*\*)</sup>: Արարողութիւնները, փակուեցան մեր վերնամասրան մէջ, յորմենտէ Միարանութիւնն ու Երկաներ պաշտօնական զնայցով վերադարձան Մայրավանք:

● Եշ. 18 Մարտ. — Իրիկուան «Եկեղեցէի կարգին նախազանեց Գեր. Տ. Նորայր Եղոս. Պողարեան և քարոզեց բնարան ունենալով «Հօգին է կենդանարար, ժարմին ինչ ոչ օգնէ» (Յովհ. Զ. 61): Բացատրեց հոգիին և մարմինին զերբ անհատին մէջ, ցոյց տալով առաջինն արմիքները ու զերպագատութիւնը երկրորդին վրայ:

● Շր. 20 Մարտ. — Ս. Կիրղի տրասպիւնացւոյն: Ս. Պատարազը մատուցուեցաւ Մայր Տաճարին մեր ստանդին և վերջին շաբաթներուն, այսինքն Արտաքսան Կիրակիի (Իրեկ մեծ պահոց մուտքի հանդէս) և մարկազարդի (Երբ Եւրոպացւոց Զատիկը տօնուի մերինն հետ) նախընթաց երեկոյաններուն, երեք Պատրիարքութիւններն ալ յաջորդաբար կը կատարեն սոյն հանդիսութիւնը Տաճարէն ներս, նախ Լատինը, յետոյ Յոյնը և ապա Հայն:

(\*) Տնօրինական Սրբատեղեաց այցելութեան թափօրը Ս. Յարութեան Տաճարէն ներս յատուկ է միայն Հայ և Լատին Պատրիարքութեանց: Հայերը սոյն թափօրը կը կատարեն շաբաթական երեք անգամ, Ուրթաթ, Երաթի և Կիրակի երեկոյաններուն, իսկ Լատիններ՝ ամէն երեկոյ անախափան: Երբ երեք իրաւակից Պատրիարքութիւններէն մին երեկոյանն ունենայ «Էրաշափառ»ով մուտք Տաճարէն ներս, սոյն թափօրը կը կատարուի առաւօտուն:

(\*\*) Ըստ աւանդութեան, Քրիստոսի Այլակերպութիւնը տեղի ունեցած է Խաչելութեանէն 40 օրեր առաջ: Այդ պատճառաւ, Հայ երեսօտէժը Արտաքսան Կիրակիին հետ կը տօնախմբէ նաև յիշատակը Քրիստոսի Այլակերպութեան:

(\*) Մեծ պահոց ընթացքին, ամէն Շաբաթ երեկոյ, երեսօտէժի երեք իրաւակից Պատրիարքութիւններէն մին կ'ունենայ «Էրաշափառ»ով մուտք և հանդիսութիւն Ս. Յարութեան Տաճար:

Նարի Ս. Ստեփանոս մատրան Ս. Կիրիլի սեղա-  
նին յրայ: Ժամարան էր Հոգ. Տ. Վարուժան  
Արզ. Գաղարահեան:

● Կիր. 21 Մարտ. — Անտոնիին: Ս. Պատա-  
րազը մատուցուեցաւ ի Ս. Հրեշտակապետ: Ժա-  
մարան էր Հոգ. Տ. Գեորգ Արզ. Նազարեան:  
Քարոզեց Հոգ. Տ. Հայկազուն Արզ. Արքայանան,  
ընարան ունենալով Անտոնիի աւետարանական  
առական «Հայր, մեղայ յերկինս և առաջի քո»  
(Ղուկ. ԺԵ. 18): Անտոնիի առակը, Քրիստոսի  
պատմած առականերուն ամենէն վսեմն ու զեղե-  
ցիկն է. առակ մը՝ որ ինքնին քաւ պիտի ըլլար  
յայտնաբերելու Քրիստոնէութան վնաս ու ազնիւ  
սկզբունքները, Քրիստոնէական վարդապետա-  
թեան յղին: Եթէ մենք կը տրամինք երբ որեւէ  
բան մը կորսնցնենք, որքան առաւել Աստուած  
կը տրամի երբ մենք՝ որ իր ձեռակերտներն ենք,  
անառակ որդիին նման կը կորսնցնենք մեր նոցին:  
Վասնզի, Աստուած մեղաւորին մահը չուզիր,  
այլ՝ դարձը: Մարմնական հանցները չեն կրնար  
տեսական երջանկութիւն պարգևել մեզի, ու շատ  
չանցած պիտի զգանք թէ արտում է մեր հոգին:  
Մեծ պահքի այս օրերը պէտք է որ ազաշխա-  
րանքի առիթներ ըլլան մեզի. մեր միակ նպա-  
տակը պէտք է ըլլայ փրկել մեր հոգին. մարդիկ  
այլևս համոզուած են թէ մարմինը չէ կարելի  
փրկել: պղտիկ հիւանդութիւն մը, արկած մը, և  
անաւն կը դատապարտուի անէացման. ինչ որ  
մեր մէջ տեսական է ու յարգի՝ հոգին է, որուն  
փրկութեան հարցը պէտք է որ մտանոգէ անմիջա-  
բրիտօնեայ անհաճ, որպէսզի, երբ օր մը այս  
կեանքէն անցնինք յաւիտեանական, զլջացող  
անառակ որդիին նման, Տէրը մեզ զիմաստը ող-  
ջագործամը, հագուեցնէ նոր պատմուհանն ու  
մատանին, ու բազմեցնէ իր սեղանին:

St. Anne եկեղեցւոյն մէջ, և արուած ընդունե-  
լութեան ներկայ գտնուեցան Հոգ. Տ. Պարզ  
Վրզ. Վրթանէսեան և Տիար Կարպիս Հինգիան:

● Դշ. 17 Մարտ. — Կ. ա., Հին Քաղաքի  
նորընտիր Ստրկանապետ Պարբ Մանամէտ Ալի,  
իր առաջին այցելութիւնը տուաւ Պատրիարքա-  
րանին:

● Ուր. 19 Մարտ. — Առաւօտեան ժամը  
1.30ին, Գեր. Տեղապահ Ս. Հայրը, Պէյրութէ,  
օդային զծով մեկնեցաւ Կալիֆան:

Շ Ն Ո Ր Հ Ս Կ Ա Ս Լ Ի Ք

Ժառանգաւորաց Վարժարանի եւ Ըն-  
ծայարանի Տեսչութիւնը իր շնորհակալու-  
րիւնը կը յայնցէ Օրիորդ Սիրաբիի Տէր Ներ-  
սեսեանին, որուն անխոնջ ջանքերուն շնոր-  
հիւ ժառանգաւորներու նոր զգեստի շինու-  
թեան համար դարձեալ ստացած է 100 ֆր.  
լար Տիկիին Հէնրի Լայպմանէ (դուստր հանգ.  
Գրիգոր Զօհրապի), եւ 100 ֆր. ալ ուրիշ  
բարեպաշտուհիէ մը, որ չէ ուզած իր ա-  
նունը յայնցել:

Նոյնպէս, շնորհակալութիւններ Տա-  
սուրեան եւ Փիլեհեան վանաւասանց, որ  
երկու հակ ձմեռնային զգեստներ նուիրեցին  
Ժառանգ. վարժարանի աւակերտներուն:

ՀԱՅԿԱԶՈՒՆ ՎՐԴ. ԱՐԲԱՆՍԵԱՆ  
Տեսչ. ժառ. Վարժ. եւ Ընծայարան

Պ Ա Շ Տ Օ Ն Ա Կ Ա Ն Ք

● Դշ. 2 Մարտ. — Առաւօտուն, Գեր. Տե-  
ղապահ Ս. Հայրը վանական զործերով մեկնեցաւ  
Իսրայէլ և վերադարձաւ յաջորդ օրը առաւօտուն:

● Եր. 6 Մարտ. — Կ. ա., Քաղաքիս Լու-  
տերականաց երէց Քրոպսթ Նոնանէի Տէօրինկ,  
իր մեկնման առթիւ այցելեց Պատրիարքարան և  
հրատելոյ առաւ Գեր. Տեղապահ Սրբազանէն:

● Դշ. 9 Մարտ. — Առաւօտուն, Գեր. Տե-  
ղապահ Ս. Հայրը ցամաքի ճամբով մեկնեցաւ  
Պէյրութ, անկէ անցնելու համար շնորհաստան,  
ուր պիտի զրաղի Ս. Աթոռոյ տնտեսական զոր-  
ծերով:

● Եշ. 11 Մարտ. — Կ. վ., Քաղաքիս Քրան-  
սական Centre Culturelի մէջ, R. P. Join-Lambertի  
կողմէ, «La Cathédrale de Chartres» նիւթին շուրջ  
տրուած բանաստեղծութեան ներկայ գտնուեցաւ  
Հոգ. Տ. Զաւէն Արզ. Զինչինեան:

● Կիր. 14 Մարտ. — Կ. վ., Ն. Ս. Պրոս ժիւ.  
Պապին զանակալութեան 15րդ տարեգարմին առ-  
թիւ եղած գոհարանական մաղթանքին Լատինաց

ԱՂԱՒՆԻ ՄԱՅՐԱՊԵՏ ՊԱԳՐՃԵԱՆ

Ցաւով կ'արձանագրենք մահը Ս. Աթոռոյ  
տարէց մայրապետներէն Աղաւնի Մայրապետ  
Պապրճեանի, որ տեղի ունեցաւ Եր. 13 Մարտի  
առաւօտեան ժամը 4ին, յետ երկարատե հիւան-  
դութեան:

Հանդուցեալը ծնած է Ատաբազար, 1873ին:  
1938 Մարտ 10ին մտած է Ս. Աթոռոյ ծառայու-  
թեան մէջ:

Թաղման կարգը կատարուեցաւ նոյն օրը առաւօտեան ժամը 10ին, ըստ սովորութեան Ս. Հրեշտակապետաց Եկեղեցւոյն մէջ, Չարչարանաց Խորանին առջև. նախագահութեամբ Գեր. Տ. Սուրէն Եպ. Բէմհանեանի, Հանդուցեալին մարմինը մտնոփոխուեցաւ Չամ-Թաղի գերեզմանատան մէջ:

Տէրը թող իր յաւիտեանական լոյսին արժանացնէ բարեպաշտուհի նշնեցեալի հոգին:

